

## ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԵՒ ՆԱԽԵԶՈՒՄԻ ՄԱՐԴԸ

Հանդիսաւոր, բայց մանաւանդ բարձր գիտակութեամբ, որուն խորքը հիացում կը կազմէ, Ս. Յակոբեանց զինուորեալ Միաբանութիւնը իր յարգանքի տուրքը կը բերէ, հանգուցեալ Պատրիարք Թորգոմ Սրբազնի յիշատակին, անոր մահաւան յիսնամեակին առիթով:

Եթէ հարկ ըլլար հակիրճ կերպով ներկայացնել կեանքը թորգոմ Պատրիարքին, ուրիշ յարմար որակում մը պիտի չկրնայինք ընել, բայց կոչել զինք ծառայութեան եւ նուիրումի մարդիր Արդարե թորգոմ Պատրիարքը մին էր Արմաշի Դպրեվանքէն հասած այն սակաւաթիւ եւ կեղեցականներէն, որոնք այդ օրերուն Հայ իրականութեան մէջ, 1895-96 թուականներէն սկսեալ, կարեսը դեր մը կատարեցին իրենց անձնուիրութեամբ և ծառայութիւններով: Անոնք իրենց այդ գիծով կը զատուէին մեր արեմտահայ թիւով ոչ նուազ եկեղեցականներէն՝ որոնցմէ ոմանք վանքերու մէջ պանդոյր կեանք մը կը շարունակէին ունենալ կամ չէին ուղեր հեռանալ և վասփարի գեղածիծաղ ափերէն, լծուած հարսանիքներու և յուղարկաւորութիւններու համեմատաբար անփառունակ գործին:

ուղէմի միջքրիստոնէական անունին համապատասխան, փրկելով յետպատերազմեան տագնապը Հայց. Եկեղեցւոյ՝ Երուսաղէմով: Թորգոմ Պատրիարք գիտակից եղած է այն գերին, զոր նախասահմանուած էր կատարելու, և իրը այդ գերազանցեց ինքզինքը, չխնայելով կորովի աշխատանք, որքան որ ժամանակն ու իր ոչ-տոկուն առողջութիւնը կը ներէին:

Սակայն չար բախտը 1939 Փետր. 10ին կանխահասօրէն տապալեց Հայց. Եկեղեցւոյ այս Մեծ Կաղնին, առանց աղդանշանի, մահներուն ամենէն անակնկալովը՝ ուղեղային կաթուածով:

Այսօր, իր վախճանումէն յիսուն տառիներ ետք, անոնք որ անցած են Սրբոց

Հայկական ջարդերու չարաղէտ թուականներուն զուգադիպող օրերուն, երբ անոնք կը կանչուէին խառնուելու ազգային եկեղեցական կեանքին, ամէնքն ալ անձնութիւնն զեղեցիկ օրինակը կու տային, տակաւին երիտասարդ, յօժարելով առանց վարանումի երթաւու գաւառական կարեսոր կեղրոնները իրեր հավիւ, երբ փորձ և պատկառելի եկեղեցականներէն շատեր, փցուն պատճառատրանութիւններով, խոյս կու տային նման պաշաօններէ: Արմաշականներու այս անձնազոն ժառայութիւնը, տակաւին հազիւ աւարտած իրենց դպրոցական չըջոնը, ուշագրաւ երևոյթ մըն էր, որ ցոյց կու տար զարթնումի նոր ոգի մը, Արմաշաւ Դպրեվանքէն հասած եկեղեցականութիւնը համակրելի ընծայելով ժողովուրդին, հակառակ հին դպրոցին յաջաղկոտ չարաշիսութիւններուն:

Արմաշու Դպրեվանքը, զեկավարութեամբ իր իրական կազմակերպչին՝ Օրմանեանի և սիւնին՝ Դուրեհանի, երկուքն ալ ոմէէն բանէ տառջ հմուտ ուսուցիչներ և մեծ իմացականութիւններ, այն օրէն որ իրենց աշակերտները կանչուեցան առաջնորդական պաշտօններու, արտայայ-

թակորեանց կամարներէն, մեծ ու պատմական անուններու շարքին, որոնք Երուսաղէմի փառքը հիւսեցին, մին իր շինարարական գործով, միւսը իր կազմակերպչական տաղանդով, ուրիշ մը իր տեսիլքներով, մէկ ուրիշ մը իր կորովով, անկասկած կանդ պիտի առնեն, իրարու միացնելով գործը անոնց՝ որոնք Ս. Յակորեանց Աթոռին վրայ իրարու յաջորդեցին և ստեղծագործ աշխատանքով, ծառայութեան և նուիրումի ոգիով, աղքին համար կերտեցին հոգեռոր և մտաւոր վերակենդանութեան խարիսխ մը Սրբնի այս բարձունքին:

Թորգոմ Պատրիարք այդ Մեծագործներէն մին պիտի մնայ:

ամիչը հանդիսացան նոր ձգտումի մը՝ որ կրնար մեծ յեղաշրջումի մը առաջնորդել Հայ Եկեղեցին, եթէ երկար կետնք ունենար: Դժբախտաբար Արմաշու Դպրեվանքը հազիւ 26 տարիներու (1889-1915) կարճ կետնք մը ունեցաւ, Եկեղեցիին տալով 3-4 տասնեակ երիտասարդներ: Սակայն այս փոքրաթիւ ընտրեալներու խումբը կրցաւ նոր ոգի մը ներմուծել արևմտահան Հայոց Եկեղեցական դասուն մէջ և փոխել գիմագիծը անոր, ասպարէզ տալով միանման դաստիարակութեամբ պատրաստուած Եկեղեցականութեան մը, փոխան փոքրաւորութեանէ հասած և կամ յաճախ պատահականօրէն Եկեղեցական դարձած հասրեայ կրօնաւորներու, որոնք չէին ներկայացնէր ներդաշնակ միութիւն մը, մինչդեռ Արմաշի մէջ պատրաստուածները կը պահէին ուսման մակարդակի հաւասարութիւն, գաղափարներու ներդաշնակութիւն, որ բնական հետեւանքն էր այն կաղապարումին՝ որ անոնք Դպրեվանքին մէջ կը ստանային Օրմանեանի պէս փորձ վարիչի մը և Դուռեանի նման գերազանց ուսուցիչի մը ձեռքին տակ: Հռն չնորիւ իրենց դաստիարակութեան ստացած խանդին ու եռանդին, կը նուիրուէին իրենց պարտականութեան, ստանձնելով իրենց առաջարկուած որքան հոգեւոր՝ նոյնքոն վարչուական պաշտօնները, տագնուպի մը յաջորդող ժամանակաշրջանի մը մէջ փրկելով Հայ Եկեղեցին վարչական և հոգեւոր կազմալուծումէն, որ հայկական Հարդիրու անխուսափելի հետեւանքը պիտի ըլլար:

Անոնք ոչ միայն անգլուխ չթողուցին ազէտանար բազմաթիւ թեմեր, այլև մեծ նուիրումով գաւառ փութալով, աղէտին հետեւանքները դարձանելու հետամուտ եղան, հոգեւոր սփոփանքով և միսիթարութեամբ քաջաւերելով ժազգուրդը և անոր բարոյական կորով և ոյժ ներշնչելով: Անոնք գործեցին իսկապէս ժողովրդական ոգիով, իրենց լուրջ ուշադրութեան առարկայ ընելով իրենց հոգուութեան և հոգածութեան վստահուած վիճակներուն դպրոցները, ժողովուրդին մէջ ուսման և կրթութեան տարածումը նկատելով միակ յենակէտը իր գիմագրա-

կան կարողութեան: Նուիրումի և ծառայութեան այս ոգին գնահատուեցաւ ժողովուրդէն, որ նախընտրեց Դպրեվանքի աշակերտ Եկեղեցականները և անոնց վըստահեցաւ հետզհետէ բոլոր կարևոր թըրքահայ առաջնորդական վիճակները:

1914ին, երբ աշխարհասասան Ընդհանուր Պատերազմը պայթեցաւ, շատ մը գաւառական առաջնորդական աթոռներու, ինչպէս Կարսոյ, Տիգրանակերտի, Երզընկայի, Սեբաստիոյ, Խարբերդի, Կեսարիոյ, Թօքատի, Քղիի, Բաղէշի, Ուրֆայի, Ճանիկի առաջնորդութիւններու գլուխը կը գտնուէին Դպրեվանքիները, առաջնորդի և առաջնորդական տեղապահի հանգամանքով: Նոյնինիկ Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը գրաւէր նոյն հաստատութեան անդրանիկ աշակերտներէն Տ. Զաւէն Արքեպիսկոպոսը:

Պատերազմը, որ պատեհ առիթ կ'ընծայէր Թրքական վայրագութեան, երկնելու և գործադրելու Հայերու ընաջնջումին դժոխային ծրագիրը, ամենէն առաջմանցնելով Հայ Եկեղեցար տարբերը, առաջին գիծին վրայ գնելով անոնց հոգեւոր առաջնորդները, հաւատոյ նահատակներու դասակից ըրաւ և մարտիրոսութեան փառապատկով սրբացուց գրեթէ ամբողջութիւնը Դպրեվանքի աշակերտութիւնը հասած այս գործունեայ և արժէքաւոր Եկեղեցականներուն, որոնք գաւառական առաջնորդութիւններու գլուխը կը գտնուէին: Միայն հրաշքով վերապերցաւ Արմաշու Դպրեվանքեաններու փոքրիկ խումբ մը, որ 1918ի զինադադարէն յետոյ, դարձեալ կատարեց կարևոր գերմը, Հայ Եկեղեցւոյ վայրավատին բեկորները հաւաքելու և անոնց ազգային և կրօնական կեանքի վերակազմութեան բերելու իր ծառայութիւնը:

Այս վատրանդի և շփաթած բազմութիւններու մէջ, որ Հայկական Սփիւռքը կը կազմէր և որ հոգեւոր միսիթարութեանց և սփոփանքի կարօտ ունէր, դարձեալ Արմաշու Դպրեվանքէն հասած Եկեղեցականներու նօսրացած շարքն էր որ բարձրագլուխ կը կանգնէր, ոչ միայն խօսքով՝ այլև գործնականապէս ասպարէզ գալով Հայ Եկեղեցւոյ վերանորոգման



գործին կը նուիրուէր: Անոր նախաքայլը կ'ընէր Դուրեսան Պատրիարքը, Արմաշու Դպրեվանքին երբեմնի սիւնը, որ երու սղէմի Պատրիարք ընարուելէն անմիջապէս յիտոյ ուզեց Արմաշու ընդհատուած գործը չարունակել, նոր ոգի և ներշընչում մտցնելով Ս. Յակոբեանց գարուոր հաստատութենէն ներս, պատրաստուած եկեղեցականներ հասցնելու համար, նկատելով զայն սուրբ վրէժինդրութեան գործ մը:

Քանի մը տարիներ յիտոյ, Դպրեվանքի անդրոննիկ և կորովի սաներէն Բարգէն եպս. Կիւլէսէրեան ինքնարերաբոր Ամերիկայէն երուսաղէմ կօւ գար և իր գործակցութիւնը կը բերէր Դուրեսանի գեղեցիկ գործին, անոր ապահովելով նիւթական աջակցութիւն՝ կիւլլապի Կիւլպէնկեանի նուիրատուութեամբ և բարոյական ձեռնտուութիւն: Իր յօժարակամաշխատութեամբ իրը ուսուցիչ ժառանգաւոր և Ամբոսդիր «Սիսնաի: Բարգէն Եպիսկոպոս տակուին Աթոռակից չեղած Կիւլիկիոյ Կաթողիկոսութեան, Դուրեսան Պատրիարքը առ յաւէտ կը փակէր իր աշքերը, որուն գործը պիտի վասնդուէր գուցէ, եթէ Արմաշու Դպրեվանքին ուսունողութենէն և Դուրեսանի սիրելագոյն աշոկերտներէն Թորգոմ Արքապիսկոպոս Գուշակեանը չկանչուէր Երուսաղէմի Առաքելական Աթոռը բազմելու և չշարունակէր գործը իր մեծ ուսուցիչին, տւելի մեթօսաւոր աշխատանքով և խնամուած ծրագրով, որ նպատակ ունէր վանքին մտաւորական և բարոյական չէնքին հետ նաև հաստատուն հիմերու վրայ դնելու վանքին նիւթական մատակարարութիւնը, վասնզի առանց անտրդ մամոնտյին, գործքախարար շատ գժուար պիտի ՌԷԼար բարոյական չէնքին կառաւցումը և առիկանուազ կարեսրութիւն չունէր գարուոր Աթոռին համար, որ անցեալին մէջ միշտ տնտեսական անձկութեան հետեանքով անօրինակ տագնապի մատնուած էր:

Դժբախտաբար իր գործն ալ կը մնար կիսատ, վասնզի իր ժամանակի եկեղեցականութեան ամենէն արժանաւոր և արժէքաւոր, ինչպէս նաև արդիւնաւոր դէմքը հանգիսացող Երուսաղէմի Պատրիարքը,

Թորգոմ Գուշակեան, յանկարծահաս հարռուուծով կը տապալէր, իր լիութեան և բեղմաւոր գործունէութեան ամենէն եռանդուն թափին մէջ, իր ետին թողլով դատարկութիւն մը, զորս լիցնելու գըժուարութիւնը ամէն Հայու միտքին մէջ իրու գամ մը մխուած կը մնար: Ինչ որ ալ ՌԷԼար ապագան Երուսաղէմի և Անթիւիսի աթոռներուն, իրենց ենթարկուած հարուածներէն յիտոյ անժխտելի է որ այս երկու հաստատութիւններն ալ Արմաշի ոգիով կը ներկայացնէին այդ օրերուն երկու լոյսին գացող կերպոններ Ափիւաքի հայութեան հոգեուոր կեանքին:

Թորգոմ Պատրիարք Գուշակեան այդ ծառայութեան և նուիրումի ոգին իւրացընող Արմաշու Դպրեվանքին աշակերտներու գերազանց մէկ տիպարն էր, որ կրած էր խորունկ ազգեցութիւնը այդ հաստատութեան, որուն լաւագոյն շրջանի աշակերտներէն եղած էր, իրու մտատիպար ունենալով անոր գլխաւոր սիւնը և աննման ուսուցիչը՝ Դուրեսան, Թորգոմ Պատրիարք Գուշակեան, իրը զգացումի և խանդավառութեան մարդ, Երուսաղէմի մէջ, իր երանաշնորհ մեծ ուսուցչին և հոգեուոր հօրը՝ Դուրեսան Պատրիարքի գործը շարունակելու կոչուելէն յիտոյ, իր բոլոր կրթական և ազգային գործունէութեան ընթացքին, ինչպէս Արմաշու Դպրեվանքի տեսչութեան, Սերաստիոյ բազմահայ վիճակին առաջնորդութեան, Եգիպտասի Հայոց հոգեուոր պետի պաշտօններուն մէջ, նոյնիսկ Հնդկաստանի և Եւրոպայի հայ գաղութներուն իրը կաթողիկոսական Պատուիրակ, միշտ ունեցաւ ծառայութեան և նուիրումի այդ ոգին: Ան պահեց այդ հոգեկան դրոշմը որ ստացած էր Արմաշի մէջ և այդ ոգին իրեն համար եղաւ անշեղ սկզբունք մը որ միշտ պահեց անայլայլ հաւատարմութեամբ, ծառայելով անսահման սիրով մը իր պաշտօն եկեղեցին և ազգին, ինչպէս կը տեսնուի կարմիր դիմի մը նման իր կեանքի բոլոր հանգըրուաններուն:

Կեանքի այս հաստատուն կանոնավի էր որ ան հանդիսացաւ իրը ուսուցիչը և դաստիարակ տնժխտ և անձանձրոյթ ուսուցանողը, իրը քարոզիչ մեղրածորան

և մշտակառ խրատողը և մեկնիչը, իբր առաջնորդ՝ մշտարթուն զեկավարը, իբր Եկեղեցին իշխան՝ անձնուէր պահակը կրօնի, և իբր ազգին պաշտօնեան՝ համայնքի պատիւին նախանձախնդիր պահապանը, իբր հոգեսոր հայր՝ հատին ուշադիր և աջալուրջ հսկող հովիւը, և ամէն քանչ վեր ծառայութեան մարդը, որ Արմատէն իր անձին համ տարաւ այս անշահախնդիր նուիրումի գաղափարը, բոլոր այն տեղերը ուր շրջեցաւ, և մանաւանդ Երուսաղէմ, իր կեանքին վերջին հանգրուանը, ուր իր նախորդը, հոգեսոր հայրը՝ Դուրեհան, արդէն իրմէն տռաջներմուծած էր այդ ոգին:

Ինք հոն լուսափայլ ջահի մը վերածեց ինչ որ Դուրեհանով իբր ճառագոյթ թափանցած էր Երուսաղէմի Ս. Յակոբեանց գարուոր հաստատութենէն ներս, որովհետեւ հոն՝ այդ մթնոլորտին մէջ, որ իր ճաշակին աւելի կը յարմարէր, իր բոլոր կարողութիւններով և լիութեամբ լծուեցաւ պատրաստուած Եկեղեցականներ հացնելու գործին, և հասցուց աշակերտներ, որոնց սրաին և մտքին կենդանի օրինակը եղաւ, անձնազոհ նուիրումի և ծառայութեան:

Երուսաղէմի վանքին մէջ կարճ ժամանակուան մը ընթացքին գործօն ծառայութեան պիտի նուիրուէին նոր ոգիով դաստիարակուած Երիտասարդ Միաբաններ, որոնք նման Լատինականներու Ս. Տեղեաց ծառայութեան նուիրական պարտականութեան հետ — որ զինուորական կարգապահութեամբ կը յօժարին կատարել, առանց անգոսնելու նաև մտաւորական կեանքը և գիրքին ու գիրին սէրը, ինչպէս նաև ունին իրենց վանքին չորս պատերէն դուրս ուրիշ աշխարհներ ալ ճանչնալու, ընդհանուր Հայ Սփիւրքը իբր հորիզոն ընդգրկելու լայնամտութիւնը, պատրաստ՝ ծառայելու ընդհանուր ազգին, սիրայօժար տրամադրուելով գործելու ծողովուրդին մէջ, ուր որ ալ պէտքը ներկայանայ, Ըլլա՛յ Մայրագոյն Արևելքի կամ Ատլանտեանի միւս ափերը:

Թորգոմ Պատրիարքի մեծագոյն իզնն էր Երաւանազէմը դարձնել ազգային-եկեղեցական կեղրոն մը, որ ամրապնդէր և զօրացնէր Հայ Եկեղեցւոյ նուիրապետական կազմը, ոչ միայն պատրաստուած եկեղեցականներ հացնելով, այլ նաև վերածուել մտաւորական և մշտկութային շարժումի մը կայանը Հայ Եկեղեցին անշքցման մատնուած այդ օրերուն, ել հաւատար խորունկ համոզումով մը թէ որ քան ալ փոխուած էին ժամանակները, Հայ Եկեղեցին մեծագոյն սատարն էր ազգապահապաննեան, Ատոր համար էր որ կատարեալ նուիրումով իր բոլոր ջանքերը կեդրոնացուցած էր այդ ներքին ոյժը գոյացնելու, հասցնելով նոր եկեղեցականներ՝ գաստիարակուած ծառայութեան և նուիրումի ոգիով։ Անով միայն կարելի պիտի Ըլլար ամրապնդէլ Եկեղեցին, ազգին գոյութեան մեծագոյն յենարանը և փրկիչը մեր ժողովուրդին՝ տպագոյնացման վատանդէն, որ վերահսու կը դառնար երբ Եկեղեցին տկար Ըլլար։

Եւ որպէսզի Եկեղեցին տկար և նկունչը լուսար և ազգին գոյութիւնը չվտանգուէր, իր կեանքի վերջին օրերուն Հայ Եկեղեցւոյ այս անձնուէր պահակը ինքնքինքը կը գերազանցէր, վերահսու վտանգին դէմ կուրծք տալ փորձելով, հակառակ իր ազագուն առողջութեան, իր ուսերուն վրայ վերցնել փորձելով այս անհաւատար պայքարին բոլոր ծանրութիւնը, որուն տակ պիտի ընկճուէր, աւազ, հաստատուն և ամուր քայլերով յաղթական առաջնազացութեան մը ճամբուն վրայ եղած Ըլլալ կարծուած պահու մը, տապաւելով անօղոք հարուածէն՝ պարտականութեան ճամբուն վրայ, աշխատութեան սեղանին առջև, գրիչը ձեռքին՝ թողլով իր շուրջիններուն և նոյնիսկ հեռաւորներուն միտքին մէջ յիշատակը մարդու մը, որ կրցած էր հանդիսանալ գերազանց օրինակը ծառայութեան և նուիրումի։